Մասիսի Էջերեր

Մանպուտեի Լիֆքեար հոֆթատա 6 ռանի սենետե 300 նիւսխէ վերիլիպ, սենեվի գըյմեթի, Խոթանպոլ իչին 200 ղրշ. վէ ալթը պալըզը 100 ղրշ. վէ թաշրարար իչին բօսթա փարասը տախի իչինտե օյտրագ սենեվի գըյմեթի 2 ատետ վէ ալթը պալըզը տախի 1 ատետ Օսմանլը լիրասը օլմանագ տըր։ Վէ պիր նիւսխէսի 30 փարաեա սաթըլմանագ տըր։

Լլանաթըն պէհէր սաթըրը իչին, պիրինճի տէֆատա 3, իքինճի տէֆատա 2, վէ իւչինճիւ վէ սայիր տէֆալարտա 1 էր ղրշ. տալնանագ տըր։

Մէքթուպ վէ սայիրէ, Պէյ-օղլունտա տօղրուխօլտա 167 նիւմէրօլու խանէտե ԼԵՎԱՆԹ ՀԷՐԱԼՏ թապխանէսինտէ, Կարապետ Ց. Փանոսեան Իսմինէ կէօնտէրիլէճէք տիր։

Մասիսի

ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՅԵԼ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ՍԱՅԻՐԼԷ

ԻՍԹԱՆՊՈԼ ՄԱՐՏ 25 ՀԱՎԱՏԻՈՅԹԸ ԽԱՐԻՃԻԵԼ ՀԱՊԷՇԻՍԹԱՆ

Ինկիլիզ տէվլէթինին պու ճանիպէ սէվգ իմիմիչ օլտուղու օրտու հագգընտա, վագտա չիմտիքի հալ չօղլուգ պիւյիւք շամանթա վէ թէվանթուրլար զուհուր իմտիկի եօղ տուր. ըստքին, Ֆրանսըզլարը Մէքսիգա իւզէրինէ օլան սէֆէրլէրինտէն զիեատէ մուհասէնաթ հասըլ իտէմէկէճէկինէ տայիր պիր էսէր տախի կէօրիւլէմէմիքտէն պաշգա, պունտան պիր գաչ այ ատամ Նիւսխէլէրիմիզէն պիրիսինտէ, պու օրտունուն պիր մուհասէնաթի հասըլ իտէմէկէճէկինէ տայիր, իզհար իմտիկիմիզ չիւրհէլէր տախի թասատիգ օլունմատա պաշլամտա տըր։

Պու կիւնքի կիւն, պու օրտունուն մալի քէնտիսէ բէք չօղա օթուրաճաղը-ներ Ինկիլիզ հիւքիւմէթի իյի անլամըշ, վէ էմրի իմիտալ իւզրէ տավրանմասը-նա տայիր վէրիլէն նասիհաթլարտան խ-թիֆատ իմիմէմիշ օլտուղու իչին, պէլ-քիտ բէշիման օլուպ, պու կիւն պու պաղտ պիւյիւք իզթիրազ իչինտ պու-լունմադտա տըր։ Ցիրա, օլ վագըթ դա-զէթալար, պէօյլէ չիւրհէլի վէ նէֆիճ-էսի գարանլըգտա պուլունան պիր թէ-չէպպիւսաթտէն կէրի տուրմասընը նա-սիհաթի իյլէմիշլէր իսի իսէտ, հէր նա-սըլ իսէ տինէնիլմէմէկ, վէ մահպուս-լարըն գուրթարըլմասը իչին կէօնտէրիլ-միշ օլան շէֆատաթճըլարը տախի էսմ-բիւ թէհլիքէսէ պրրազըլարտագ, նէֆիճէ-սինէ պէքլէմէքտիզ ճէնկէ միւպաշիրէթ օլունմուշ իսի։ Նասըլ քի Սահակ եպիս-կոպոս իլէ բիֆագաթճընտա պուլունան-լարը հալի իւզէրինէ չիմտիքէ գատար հէր պիր խապէր ալընմատաղընտան, եա Ինկիլիզ մահպուսլարընը եանընտա էրմէնի մահպուսլարը տախի իլավէ օ-լունմուշլար, վէ եախոտ Ինկիլիզ մահ-պուսլարը իչին պիր գաչ Էրմէնիլէրին գարպան կեթմիշ օլմալարը չիւրհէ իտիլ-մէյէ պաշլամըշ տըր։

Ինկիլիզ տէվլէթի, պիզզատ քէնտի վիքէլլարընը իգրարընճա, չիմտիքէ գա-տար տէօրթ միլեօն լիրա մէսարիֆ իմ-միշ իքէն, էլան իչէ եարար պիր իճրա կէօրէմէմիշ տիր։ Օրտունուն էօնիւնէ չըգան միւշքիլատ կիւնտէն կիւնէ տէֆ օլուպ, ազալանագ հէրտէ, կիւն պէ կիւն էնվայի կիւճլիքլէր տահա իլավէ օլուն-մագտա, վէ թէքմիլ օրտունուն հասա-թը, թէհլիքէյէ տիւշմէսի կէօրիւլմէքտէ տիր։

Պու պատտ Օբէնիճ Նասէնաբ նամ զազէթատա շու վէճհ իլէ օղունմուշ տուր։

«Ինկիլիզ օրտուսու, Հասպէշիսթա-նըն տաղի արազիսի իւզէրինտէ զտեէթ տաղը սուրէթտէ իլէրլէմէքտէ օլուպ, վէ տէնիզ դըհբընտան ուզաղլանմարագ իչէրիսէ տօղրու հիւրիւտիքճէ, կիւճ-լիքլէրին իզտիհամտ պուլմագտա օլտու-ղունու միւշահիտտ իլլէմքտ իքէն, էօ-թէտ իմբէրատօր Թէոտորոս իսէ, քէն-տիսէ թատպիր օլան հիտայէթ վէ սապրը սըզլըդընա բաղմէն, մուարազաեը պիր մուհարէպէ մէյտանընտա հալլ իմիմէք իչին, Ինկիլիզ օրտուսունա չարուգ սու-րէթտէ պիր ֆուրսաթ վէրմէք հէյսի-թինտ կէօրիւնմէմէքտէ տիր։

«Թէոտորոս Նիլ Նէհրինէ տէօքիւլէն Պահր-էլ-Ազրագ եախոտ Ապպայի վէ Թադազէ եախոտ Ա.թարա թատպիր օ-լունան իքի պիւյիւք ըրմագլար արարը-նա դատար, մէմալիքինին իչէրիսինէ չէքիլիպ, վէ ուզուն եօլլարտան եօրուլ-մուշ օլուպ, վէ պէլքիտ խասթալըգտան դըրըլմըշ, վէ քէնտիսէ դավուշունճատա գատար, եօլլարտա ուֆագ թէֆէք միւ-տարէպէլէր իլէ զայիֆլէնմիշ օլան պիր տիւշմէնէ, սուհուլէթլէ դալէպ իմմէք էմէլի իլէ, Ինկիլիզ օրտուսունու, մէմա-լիքինին էն իչէրիսէրի օլան պալատքի իքի ըրմագլար արարընա դատար արար-սրրա կիթմէքէյէ մէճբուր իսէ, ճէնկ-էսի չիւրհէսիզ տիր։

«Զաթէն Ինկիլիզ օրտուսու եօլտա ի-քէն, մայիս այերնտան սեպտեմբերի դա-տար տէվամ իտէն եաղմուրլար մէվսիմի իսթէ կէլէրէք, հէր թարաֆը տօղաշ-մագտա օլան եիւզտէն զիեատէ ըրմագ-լար, վէ եաղմուրլար վաղթինտ, չօղ-լարընա պիրէր պիւյիւք ըրմագ հէյսէ-թի քէսպ իմմէրէն պէնկէրճէ տագար սուլար պուլունան պիր արազի իւզէ-րինտ տայիմա եէնիտէն եէնիսէ վէ սօ-նու կէլմէզ կիւճլիքլէր չըրագտագ տըր։

Իսմտ, Ինկիլիզ օրտուսու ալաֆրան-կա փետրվարըն 15 ինտ, Ակալա դա-սապարընա վասրլ օլմուշ օլտուղու հալ-տա։ Մակտալա շէհրինէ եէթիշմէք իչէն հէնուզ 400 քիլօմէթրօ (1) եօլ եիւրիւ-եէճէք տիր։ տիմէք տիր քի, էկէրչի Թէ-օտորոս անը մահզուսլարընն պուլունտու-ղու Մակտալա շէհրինէ տօղրու չէքտիք-տէն սոնրա, պաշլատրագ տագտան տա-գա վէ օվատան օվատա տօրաչարրատագ օլուր իսէ, Ինկիլիզ օրտուսու իսթէր իս-թէմէզ պու ֆէնալըգլարա տիւշար օլա-ճագ տըր։ Շէմանէքի հալտ Թէոտորոս-ան քէնտի հարպճա թութաճագը թէկա-պերին պու օլաճագը էնվայի տէլիլէր իլէ քէշֆ օլունմագտա տըր։ Պիզզատ Թէոտորոս քէնտիսի տախի զանէթ տաղը եիւրիւեէրէք Մակտալա շէհրի թարա-ֆընա տօղրու կէլմէքտէ տիր։ Վէ շա-տաղը սուրէթտէ իլէրլէմէքտէ օլուպ, վէ տէնիզ դըհբընտան ուզաղլանարագ իչէրիսէ տօղրու հիւրիւտիքճէ, կիւճ-լիքլէրին իզտիհամտ պուլմագտա օլտու-ղունու միւշահիտտ իլլէմքտ իքէն, էօ-թէտ իմբէրատօր Թէոտորոս իսէ, քէն-տիսէ թատպիր օլան հիտայէթ վէ սապրը սըզլըդընա բաղմէն, մուարազաեը պիր մուհարէպէ մէյտանընտա հալլ իմիմէք իչին, Ինկիլիզ օրտուսունա չարուգ սու-րէթտէ պիր ֆուրսաթ վէրմէք հէյսէ-թի քէսպ իմմէրէն պէնկէրճէ տագար սուլար պուլունան պիր արազի իւզէ-րինտ տայիմա եէնիտէն եէնիսէ վէ սօ-նու կէլմէզ կիւճլիքլէր չըրագտագ տըր։

Իսմտ, Ինկիլիզ օրտուսու ալաֆրան-կա փետրվարըն 15 ինտ, Ակալա դա-սապարընա վասրլ օլմուշ օլտուղու հալ-տա։ Մակտալա շէհրինէ եէթիշմէք իչէն հէնուզ 400 քիլօմէթրօ (1) եօլ եիւրիւ-եէճէք տիր։ տիմէք տիր քի, էկէրչի Թէ-օտորոս անը մահզուսլարընն պուլունտու-ղու Մակտալա շէհրինէ տօղրու չէքտիք-տէն սոնրա, պաշլատրագ տագտան տա-գա վէ օվատան օվատա տօրաչարրատագ օլուր իսէ, Ինկիլիզ օրտուսու իսթէր իս-թէմէզ պու ֆէնալըգլարա տիւշար օլա-ճագ տըր։ Շէմանէքի հալտ Թէոտորոս-ան քէնտի հարպճա թութաճագը թէկա-պերին պու օլաճագը էնվայի տէլիլէր իլէ քէշֆ օլունմագտա տըր։ Պիզզատ Թէոտորոս քէնտիսի տախի զանէթ տաղը եիւրիւեէրէք Մակտալա շէհրի թարա-ֆընա տօղրու կէլմէքտէ տիր։ Վէ շա-տաղը սուրէթտէ իլէրլէմէքտէ օլուպ, վէ տէնիզ դըհբընտան ուզաղլանարագ իչէրիսէ տօղրու հիւրիւտիքճէ, կիւճ-լիքլէրին իզտիհամտ պուլմագտա օլտու-ղունու միւշահիտտ իլլէմքտ իքէն, էօ-թէտ իմբէրատօր Թէոտորոս իսէ, քէն-տիսէ թատպիր օլան հիտայէթ վէ սապրը սըզլըդընա բաղմէն, մուարազաեը պիր մուհարէպէ մէյտանընտա հալլ իմիմէք իչին, Ինկիլիզ օրտուսունա չարուգ սու-րէթտէ պիր ֆուրսաթ վէրմէք հէյսէ-թի քէսպ իմմէրէն պէնկէրճէ տագար սուլար պուլունան պիր արազի իւզէ-րինտ տայիմա եէնիտէն եէնիսէ վէ սօ-նու կէլմէզ կիւճլիքլէր չըրագտագ տըր։

Իսմտ, Ինկիլիզ օրտուսու ալաֆրան-կա փետրվարըն 15 ինտ, Ակալա դա-սապարընա վասրլ օլմուշ օլտուղու հալ-տա։ Մակտալա շէհրինէ եէթիշմէք իչէն հէնուզ 400 քիլօմէթրօ (1) եօլ եիւրիւ-եէճէք տիր։ տիմէք տիր քի, էկէրչի Թէ-օտորոս անը մահզուսլարընն պուլունտու-ղու Մակտալա շէհրինէ տօղրու չէքտիք-տէն սոնրա, պաշլատրագ տագտան տա-գա վէ օվատան օվատա տօրաչարրատագ օլուր իսէ, Ինկիլիզ օրտուսու իսթէր իս-թէմէզ պու ֆէնալըգլարա տիւշար օլա-ճագ տըր։ Շէմանէքի հալտ Թէոտորոս-ան քէնտի հարպճա թութաճագը թէկա-պերին պու օլաճագը էնվայի տէլիլէր իլէ քէշֆ օլունմագտա տըր։ Պիզզատ Թէոտորոս քէնտիսի տախի զանէթ տաղը եիւրիւեէրէք Մակտալա շէհրի թարա-ֆընա տօղրու կէլմէքտէ տիր։ Վէ շա-

(1) Հէր պիր քիլօմէթրօ, Օսմանլը էօլչիսի-իլէ 1300 մէտրատ արշընը դատար տըր, տիմէք տիր քի փետրվար օն պէշ-ատն սոնրա Ինկիլիզ օրտուսու Մակտալա շէհրինէ եէթիշմէք իչէն պէշ եիւզ եիկիրմի պէն այրըն ատտա եօլ եիւրիւեէճէք տիր։

տաղը սուրէթտէ իլէրլէմէքտէ օլուպ, վէ տէնիզ դըհբընտան ուզաղլանարագ իչէրիսէ տօղրու հիւրիւտիքճէ, կիւճ-լիքլէրին իզտիհամտ պուլմագտա օլտու-ղունու միւշահիտտ իլլէմքտ իքէն, էօ-թէտ իմբէրատօր Թէոտորոս իսէ, քէն-տիսէ թատպիր օլան հիտայէթ վէ սապրը սըզլըդընա բաղմէն, մուարազաեը պիր մուհարէպէ մէյտանընտա հալլ իմիմէք իչին, Ինկիլիզ օրտուսունա չարուգ սու-րէթտէ պիր ֆուրսաթ վէրմէք հէյսէ-թի քէսպ իմմէրէն պէնկէրճէ տագար սուլար պուլունան պիր արազի իւզէ-րինտ տայիմա եէնիտէն եէնիսէ վէ սօ-նու կէլմէզ կիւճլիքլէր չըրագտագ տըր։

Իսմտ, Ինկիլիզ օրտուսու ալաֆրան-կա փետրվարըն 15 ինտ, Ակալա դա-սապարընա վասրլ օլմուշ օլտուղու հալ-տա։ Մակտալա շէհրինէ եէթիշմէք իչէն հէնուզ 400 քիլօմէթրօ (1) եօլ եիւրիւ-եէճէք տիր։ տիմէք տիր քի, էկէրչի Թէ-օտորոս անը մահզուսլարընն պուլունտու-ղու Մակտալա շէհրինէ տօղրու չէքտիք-տէն սոնրա, պաշլատրագ տագտան տա-գա վէ օվատան օվատա տօրաչարրատագ օլուր իսէ, Ինկիլիզ օրտուսու իսթէր իս-թէմէզ պու ֆէնալըգլարա տիւշար օլա-ճագ տըր։ Շէմանէքի հալտ Թէոտորոս-ան քէնտի հարպճա թութաճագը թէկա-պերին պու օլաճագը էնվայի տէլիլէր իլէ քէշֆ օլունմագտա տըր։ Պիզզատ Թէոտորոս քէնտիսի տախի զանէթ տաղը եիւրիւեէրէք Մակտալա շէհրի թարա-ֆընա տօղրու կէլմէքտէ տիր։ Վէ շա-

տաղը սուրէթտէ իլէրլէմէքտէ օլուպ, վէ տէնիզ դըհբընտան ուզաղլանարագ իչէրիսէ տօղրու հիւրիւտիքճէ, կիւճ-լիքլէրին իզտիհամտ պուլմագտա օլտու-ղունու միւշահիտտ իլլէմքտ իքէն, էօ-թէտ իմբէրատօր Թէոտորոս իսէ, քէն-տիսէ թատպիր օլան հիտայէթ վէ սապրը սըզլըդընա բաղմէն, մուարազաեը պիր մուհարէպէ մէյտանընտա հալլ իմիմէք իչին, Ինկիլիզ օրտուսունա չարուգ սու-րէթտէ պիր ֆուրսաթ վէրմէք հէյսէ-թի քէսպ իմմէրէն պէնկէրճէ տագար սուլար պուլունան պիր արազի իւզէ-րինտ տայիմա եէնիտէն եէնիսէ վէ սօ-նու կէլմէզ կիւճլիքլէր չըրագտագ տըր։

Իսմտ, Ինկիլիզ օրտուսու ալաֆրան-կա փետրվարըն 15 ինտ, Ակալա դա-սապարընա վասրլ օլմուշ օլտուղու հալ-տա։ Մակտալա շէհրինէ եէթիշմէք իչէն հէնուզ 400 քիլօմէթրօ (1) եօլ եիւրիւ-եէճէք տիր։ տիմէք տիր քի, էկէրչի Թէ-օտորոս անը մահզուսլարընն պուլունտու-ղու Մակտալա շէհրինէ տօղրու չէքտիք-տէն սոնրա, պաշլատրագ տագտան տա-գա վէ օվատան օվատա տօրաչարրատագ օլուր իսէ, Ինկիլիզ օրտուսու իսթէր իս-թէմէզ պու ֆէնալըգլարա տիւշար օլա-ճագ տըր։ Շէմանէքի հալտ Թէոտորոս-ան քէնտի հարպճա թութաճագը թէկա-պերին պու օլաճագը էնվայի տէլիլէր իլէ քէշֆ օլունմագտա տըր։ Պիզզատ Թէոտորոս քէնտիսի տախի զանէթ տաղը եիւրիւեէրէք Մակտալա շէհրի թարա-ֆընա տօղրու կէլմէքտէ տիր։ Վէ շա-

տաղը սուրէթտէ իլէրլէմէքտէ օլուպ, վէ տէնիզ դըհբընտան ուզաղլանարագ իչէրիսէ տօղրու հիւրիւտիքճէ, կիւճ-լիքլէրին իզտիհամտ պուլմագտա օլտու-ղունու միւշահիտտ իլլէմքտ իքէն, էօ-թէտ իմբէրատօր Թէոտորոս իսէ, քէն-տիսէ թատպիր օլան հիտայէթ վէ սապրը սըզլըդընա բաղմէն, մուարազաեը պիր մուհարէպէ մէյտանընտա հալլ իմիմէք իչին, Ինկիլիզ օրտուսունա չարուգ սու-րէթտէ պիր ֆուրսաթ վէրմէք հէյսէ-թի քէսպ իմմէրէն պէնկէրճէ տագար սուլար պուլունան պիր արազի իւզէ-րինտ տայիմա եէնիտէն եէնիսէ վէ սօ-նու կէլմէզ կիւճլիքլէր չըրագտագ տըր։

Իսմտ, Ինկիլիզ օրտուսու ալաֆրան-կա փետրվարըն 15 ինտ, Ակալա դա-սապարընա վասրլ օլմուշ օլտուղու հալ-տա։ Մակտալա շէհրինէ եէթիշմէք իչէն հէնուզ 400 քիլօմէթրօ (1) եօլ եիւրիւ-եէճէք տիր։ տիմէք տիր քի, էկէրչի Թէ-օտորոս անը մահզուսլարընն պուլունտու-ղու Մակտալա շէհրինէ տօղրու չէքտիք-տէն սոնրա, պաշլատրագ տագտան տա-գա վէ օվատան օվատա տօրաչարրատագ օլուր իսէ, Ինկիլիզ օրտուսու իսթէր իս-թէմէզ պու ֆէնալըգլարա տիւշար օլա-ճագ տըր։ Շէմանէքի հալտ Թէոտորոս-ան քէնտի հարպճա թութաճագը թէկա-պերին պու օլաճագը էնվայի տէլիլէր իլէ քէշֆ օլունմագտա տըր։ Պիզզատ Թէոտորոս քէնտիսի տախի զանէթ տաղը եիւրիւեէրէք Մակտալա շէհրի թարա-ֆընա տօղրու կէլմէքտէ տիր։ Վէ շա-

զապթ էյլէհիպ օթուրմալը տրբլար։

Ինկիլիզ ճէնէրալը չիւրէսիպ, էր եա կէճ, պու թէատրէրէ գարար վէրէճէք տիր, վէ պէլքիսէ պու մուհարէպէնին իշթիհսալէն պուլունան իշ պունէթիճէսի, էվվէլէնէն քէշֆ օլունարաք, Ինկիլիզ հիւքիմէթինին պու թէշէպպիւսաթա զալզրշմասրնին սարլ վէ սահիհ մազսատինին, մուհպուսարրն գուրթարրլմասը թէփթիշուրու իլէ, սարլ մէրամ օլ դրնրլարը զապթ եթմէք օլսուզու, օլ վագրթ անլաշրլապէլէճէկի տէրքեար տրը։

ՀԱՎԱՏԻՈԱԹԸ ՄԻԹԻԼԻՆԷՎԻՑԻ

Սադսենիա վէլիի ահարը սաթ էլէ կէչմէքտէ իքէն, էհալիսէն պիրիսի տապանճա իլէ նիշան ալարրը կէօրիւլիւր կէօրիւմէզ, տէրտէսթ վէ թէվգրիֆ գրլրնմրշ, վէ խթինթագաա անճաղ մէրգումուն մէճնուն օլմուշ օլսուզու թէպէյեիւն եթտիկինտէն, թէտավիսնէ պադրլմաղ իւզրէ խոսթալանէյէ կէօնտէրիլմիշ օլսուզու զազեթալարաա մուհարրէր տիր։

—Փետրուար սերնաա, 125 Ինկիլիզ 18 Ֆրանսրզ. 9 Ամէրիգալը. 8 Բրուսիալը. 7 Հօլանտալը. 7 Իթալիան. 6 Տանիմարգալը. 5 Հանպուրկու. 5 Նորվէկիալը. վէ 27 տարի ուֆաղ թէֆէք ճէման 212 գրթա կէմի, վէ 9 վարոր թէլէֆ օլմուշ օլսուզու Ֆրանսաա թանգիմ օլունան պիր խթաթիսթիգ ճէտվէլինտէն անլաշրլմրշ, վէ կէչէն 1867 սէնէսի փեւրուար սերնաա ճէման կէմիլրին զայտրը 224 վէ 1866 սէնէսի իսկ 268 գրթատէն իպարէթ օլսուզու պէյան օլունմուշ տուր. տիմէք քի պու սէնէնին չիտանէթի շիթա վէ փեւրուար սերնաա պու գատար չիտանէթլի լօսսլար էտտիքտէն սոնրա, կէչէն 67 սէնէսինի նիսպէթէն 12 վէ 66 սէնէսինէ նիսպէթէն 56 կէմի նօգսան թէլէֆ օլմուշ տուր։

— Հապէշ մէսէլէսի իշին Ինկիլթէրրաանն սէվգ օլունան ասքեր վէ միհիմմաթ իշին շիմարիյ գատար օլան մէսարիֆին մրդտարրնը Բարրամէնթօ ազալարրնտան պիրիսի սիւալ իյլէտիկինտէ, մէսարիֆաթը վագրա իշին հէր նէ գատար ապրել նիհայէթինէ տէկին 3 միլիոն 500 պին Ինկիլիզ լիրասը թախմին վէ թախսա օլունմուշ իսի իսէ տէ, շիմարտէն պու ապճէնին քեամիլէն սարֆ օլունմուշ օլսուզունա վիւքլատէն պիրիսի ճէվապ վէրմիշ տիր։

— Խիալիա ղրալը վէլիի ահարնրն ադամ իգաիվաճի մուսամմիմ օլսուզունտան, Խիալիա տակէրի թապրմնտան նէֆէրատէն ճէնէրալա գատար միւնասիպ մրգտար ադճէ թօրլանրլրգ միւշարիլէյտէ հէսաբյ օրմադ իւզրէ զայէթիւլզայ միւզէյէն վէ գիյրրյամէթ օլարագ պիր միւճէվէհրլի գրլրճ եարարրմագտա օլսուզրը զազեթալէրաա հիքայէ օլունմուշ տուր։

— Ինկիլթէրրա տէվլէթինին իտարէյի պահրիյէսի թախսիսաթրնրն կէթտիքճէ թէրադդի էյլէմէսինէ սէպէպ զրրտը կէմիլը եարարրրմագտա օլսուզունու վէ սատի կէմիլը իսէ զրրտը կէմիլը գատար տայանրը վէ էջէ եարար օրմատրզրնտան, վագտա միսարիֆ զիյատա կիտէր իսէ տէ, մուհասէնաթը քիւլլիյէյի մուճիպ իտուէնինի Թայմրզ զազեթասը պատթ ու պէյան էյլէմիշ տիր։

— Հայրան մէրազլրը տէվլէթինին պիրիսի պէպէմքաճ օլսուզու 26 բէս պարկերին սաթտաճաղրնը էլան էյլէմէսի եզրինէ, սաթա մէրազլը օլանլարտան չօգ քիմսէ կէլրլք պէլ միւզայէտ, 3,200 լիրայէ գատար պիր հայրան սաթրլրգ, ճէման 26 հայրանրն ֆեւրուարիթի 15,150 լիրայէ պալիզ օրմուշ օլսուզու Լօնտրա զազեթալէրինտէ մէրվի տիր։

—Աբմանիանրն, Մէյնինկէն Տուգալրդը գանարարնտա. Եէհուտիէրէ, բոլթիզատա վէ պէլլտիեճէ հուգուգրլար, իթտա օլունմասը հագդրնտա, գատար վէրիվէշտիր. Ֆադաթ Եէհուտիէն խրիսթիանտէն զարրշրգ օլան զէվճիյէթտէն տօղան էվլատլար, սապրգը վէհճ իւզրէ, եալրնրգ խրիսթիանտ մէզհէպինտէ թէրպիյէ օլսուզրը տրբ։

—Թունուստան կէլէն պիր շահա, շէյլէ եազմրշ տրբ։

«Թունուսաա հիքմ իթտէքտէ օլան սէֆարէթ, զայէթ տէհշէթլի տիր։ Ֆատրը վէ սապրբլրբ արասրլար, սօղագլարտա եէրլէրէ սէրիլիպ, անճլրգտան էօլմէքտէ տիրլէր։ Իքի սէնէտէն պէրու եաղմուր եաղմամրշ օլսուզտան մեսատա, չէքիրկէ տասի ինմիշ օլսուզունտան, մէրգումտան սէֆիլլէր, կէչինճէք հէր պիր խուսուսլարրնը զայլ իթտիշլր իսի. Պէհէր եէրմ, քիմմ քիմմէ սէֆիլլէր կէօրմէքտէ իսի. քէնտիլէրինէ, իթտա օլունան ադճէ իլէ, էթմէք սանրն տէմոգ իչին, այտրա զայզմասա պիլէ գուտրէթլէրի գալմամրշ իսի. Հէնուզ գուճագատա օլան չօճուգլար տասի կէօրտիմ քի, եէրզլէրի տէթթա իխթիեար չէհրէսինէ տէօնմիշ օլսուզ, վէ ադճ բզտան տէրէճէյի նիհայէտէ զայիֆէնմիշ, տէրիլիրի ուֆանրզ վէ նազիք քէմիքլէրինէ եարրրմրշ բար։

ՀՈՎԱՏԻՈԱԹԸ ՏԱԽԻԼԻՑԻ

Կէրէտ Ֆէլէքսէրին ասվալը հաբերնտա, Զամբը հաղրէնի Ապարէրիբէնտի ընարֆնտա, Զամբը շէքէրնէմրը հաղրէնի Փարիշահէնէ ընբ. պէմ ֆելեանտ բաֆօրիօ։

Մանչուրիէն 626 ընճը Դիսիէնտէրին պաֆրյէ։

Իշթէ թամ պու արա, իճատէ իթտիհիմ իւզրէ, իխթիարան մէսուլլեթենտէ պիրլիք բայը օլան Բանելլինիզ, եանի Լունան ճինսիյէթի, էնվայի ֆիթնէքեարլրգրար մէյտանտա չրգմտեա չալըշմրշ տրբ։ Զամբէն, զագէթալարրն իճրա իթտիքրլրի օնունդարրը գելը իթմիշտիր։ Հալ պու քի, պունան մատա, գօմիթէլրը տասի թէշքիլ օլունսուրար քի, պունդարտա, կէրէք Եունանիսթանտէ, վէ կէրէք Լունանդրար պու լունան տայիր մէմալիքլրտա տէֆթէրլրը աչըգ, հէր նէ գատար, էհալինէն հարպճա իհթիեաճը իշին օլմասրդանը իրան իթտիլրը իսէտ, սիյահ, վէ միւ հիմմէթը հարպիսէ, վէ մէէքիւլթա, վէ կէօնիւլլու տասքեր բէյտա իթմէք իշին, քիւլլեթլի ադճէ թօրատրար։ Վէ պիգէ գարշը, էվվէլինտէն իրանը հարպ իթմիշ օրմանան պիր գօճու տէվլէթ իմանդարրնտան, սիպագ ու տատարա, վէ հուգուգու միլեեէտ քիւլլի յէն մուտայիր օրտուգուգ հարտէ, սիյահ։ Լանմրշ կէմիլրին, իխթիրալը պէսպէմէյ կէլմէյրի կէօրնմէս։

Պատէ հու, զամբը հաղրէթի Սատրազամիլրի, Տէվլէթին իւզրինէ համլ օլունան զայիֆիքք ապվիսաթրնը ճէրհ իտէրք։ «Պու ապվիսաթը իսանկրը, իսթէրրէ մի իսի քի, ճէղերէնին, Եունան իլավէ զրրնմագլրգը իշին, իճրա օլունան սիպլօմաճա ուսթալրգլարը, վէ Եունան հիքմէթի իլէ, Տէվլէթի ալէյհ մասէյնինտէ պիր մու հարէպէ վուգուբնէն, ասէրլրէրին, պիլիքք մէնֆաաթլար պէրլէսմէրլրինի կէօրէք, Պապը-ալի, Եունան հիքմէթի դարշը իլանը հարպ իսէյիսի, վէ քէնտի հուգուգու գավիյէսի ի ճիպինճէ, պու բան կէմիկրինի, ասրլ սրգնարգլարը լեմանդարտա պասրգ գազեթ իսէյիսի» տէմիշ տիր։

«Միրա՞ա նէ տիր, տէկպա ֆիքթուհաթա գազանրմրշ օլան պիր հուգուգուն, միլիկէթին եէնի հուգուգունա ֆէսատ մը լուրմէսի տիր, Ֆադաթ քի՞մ պիլմէզ քի, պէօյլէ օլսուզու թապիրսէ, Էվրօբա խաբրիթասընը պիր թարաֆա ատմագ վէ բօլթիպատեր տասի կիրտասլար իչինէ եուվարա ադ լազրմ կէլէճէք տիր։ Պապը տէվլէթլէրին, ֆիթուհաթլա պիր գաչ մահէլէր գազզի իթմէլրինտէն, խայլիճէ վարրթ էվվէլ, Կրիմա ճէզիրէսի, մէմալիքի Շահանէյէ տասիլ օլմուշ տուր։ Մէկէրչի մէզգիր տէվլէթլէր տասի, քէնտի հուգուգլարրնը ֆէտտա իթմէք նէյէթինտէ՞ մի տիրլէր։ Վէ պէօյլէ օլսուզու հալտէ, թիւրքիատան մանթուպ օլունան թէլքի արազի մատատէսի, Էվրօբա իշին պիր նիգա՞մ մը օլաճագ տրբ։ Շիւքրէսիպ Էվրօբա գազինէթօլարրնը նէյէթլէրի պու տէյիլ տիր. իմտի, քիմսէնին քէնտի հագգրնտա գատուլ իթմէքտիկի պիր իրմի նազարէյի, Էվրօբանրն միհիմմ մէնֆաաթլարրնտա տասի գարշը օլսուզու սուրէթտէ, ֆիրէյն իճրա իսթճն պի՞պ նէյին օլմալրերդ։ Մէկէրչի Կրիմա ճէզիրէսինտէ, հիքմէթին վէ էհալինին մէզհէպլէրի վէ լիսանլարը այրը օլսուզու իշին, զազեթ օլունմուշ պիր մէմալիքէ մահասուս օլան հէյլէթի, այրրլարրնրն տասի զազեթ իթմիշ օլսուզլարը մէմալիքլէրին այնի հէյլեթինտէն պաշգա՞ տիւրլիւ մի օլուր։ Ֆադաթ, Միսիրլանանլար վար արրլար քի, Խրիսթիան մէմալիքի այրլան եէրլէրտէ այնի վէչ իւզրէ թէպաա արրլար, վէ Դաթօլիքլէր տասի վար արրլար քի, Օրթօտօքս մէմալիքլէրինտէ բանա արրլար։ Մէկէրչի պիգիմ Կրիմէ մալիք օրմանրդ ատանանէյէրլ գա՞բչրմրդրար։ Նէ՞ հանէթ չօղ ուգագլարա կիթմէքլիյէ, հէնուզ անճագ օն իքի սէնէ մուգատտէմ, փարիսէ ագտ օլունան օլ միհնթագտա, վէ գիքրէ չանան չարթնամէ, պիր գաֆի վէ ֆէթթին սուբէթլէ։ Մէմալիքի Շահանէնին թէմանիյէթինի թատիրգ ի՞թմէմիշ մի տիր։ Վէ իշպու թէմանիյէթի տասի, Տէվլէթլէրին քէֆֆալէթի միհթիֆիգատար թահթրնա վագ ի թմէմիշ մի տիր։ Կրիմա ճէզիրէսի տասի, մէմալիքի Շահանէնին պիր գրամր օլսուզունտան, մէզքուր ճէզիրէյի թէրք իթմէքլէ։ Տէվլէթի Ալիյէ քէնտի մուհիմմ ֆէտատիարլրգլարը իլէ միճուսէ կէլմիշ օլան պիր չարթնամէյի քէնտի էլի իլէ երրթրգ։ պէօյլէ պիր պաշլանկրճ իլէ, իլէրուսէ տանա նիշէ մաթլուպլարա սէպէպլիյէթ վիրմէսինի, վէ մէմալիքին տաղրլմասրնա, քէնտի էլի իլէ նիշան վիրմէսինի պէքլէմէքլիք։ ագ թէճճիսպէ չաեան պիր քէյֆիյէթ տէյիլ տիր։»

Պապը-տայն իսթանբիլ օրմանչ տուրքի։ Կիրիտ ճէզիրէսինտէ։ քէնտի հուգուգունու տագլամագտա, քէնտի պաշգասը մէպտէսինի նէ տէրէճէ թէհտիտ իթմիշ իսէ։ օլ գատար տասի։ Էվրօբա մէնֆաաթլարը ը մու հաֆտա իթմիշ տիր։

Կէչէն սէնէ, յուլիս սերնաա, սէթէյնի իսթիրալ պրինթսն պրինթիսէ սէօնմէք մէրմէպէլրինէ կէլմիշ իքէն, պիրտէ, պաշգա պիր սէպէպ, զօրպալարը եէնիսէն թէշվիգ էյլէմիշ տիր։

«Պէտրսբուրգ իսէ, «Խալամար իշին, Խրիսթիան գարբլարրնը վէ օլուգ չօճուգլարը վէ իսթիհարլարրնը քեաֆֆիյէթէն գրլրճատան կէչիրիսօրար» տէյէրէք, եէնի պիր ֆիթնէքեարլրգ մէյտանտա չրգարտրգլարրնտան, պաղը տէվլէթլէր պիրիր մրդտար հարպ սէֆիհէլէրինտէ, չարպարը, ըրզարը վէ մաալէրի թէհլիկէսի օլան օլ «Ռէֆէլ — Ռէշտրեէրէն Ռելսէնին նէյէթլէյլ Եունանիսթանտէ նագլ իթմէք իւզրէ էրլէր կէօնտէրմիշէր։ Ինանմէյէթ վագիֆէսի տէյի թանրրմրշ, վէ հալեա Բուսիա ատանանտասը թարաֆրնտան իճրաար տէվամ իւզրէ պուլունան պու թէպպիր, Կրիտա մէսէլէսինին իւզէրինէ, պիր նէվի կիրպի թէէսիր բէյտա իթմիշ տիր քի, զաթր հաղրէթի ֆատիշահլէրի հիքմէթինին մէզքուր մատատէտ պիր խաֆի միւտահէլէ պուլունատուզունու ֆարգ ու ֆէհմ իթմէսինէ մանի օլմագտա տրբ։ Իշպու ինանմէյէթ իսանինէ գուլլանրլան վէ պիշարէկկանտրն եաղրնրգ մէզհէպինի տրայրգտտա, միւտարէպէնին սէմէրէսի օլան սէֆարէթ Միսիրիան ֆատիհլարար տասի, միւտավիէն իլհադ օլսուզլարը հալտէ, այրրճա վէ եաբլընրգ Խրիսթիան ֆատիհլարարրն մուհաֆազասընը տիւշինէն մէզքուր միւտահէլէտէ նէ տէրէճէ իլթիճա վէ հազգրրլրգ պուլունտուզունու պէր թարաֆ իսէլիմ։ Պէնիմ արզում պու թարգ պիր միւտահէլէտէն հաբլ օլան նէթիճէնի զիքր իթմէքլիք տիր։ Խիթիալ պունան եէնի պիր ճէսարէթ տար։ Չինքի Պապը Ալինին պիր Էվրօբա միւտահէլէսի մուվաճէհէսինտէ պուլունտուզունու տահիրլիկի, զօրպալարրն օրտուզունտան տասի հիս օլունտու։ Պունա պիսիք իսդանթլարրմրզ վար տրբ, նատալ քի տիբէլի միհթէլիճէ վիքէլրտր հարէքէթինտէն ճէսարէթ ալընարաք, Աթինատան Կրիտատ պուլունան սիլտանը պէօլիքլրէ, հարպճա թէշվիգատ վէրիլտի, վէ Էվրօբատա իգհարը թէշէքքիր իսիլմէք զրմնտտա լայիհալար իսդանտար, վէ Եունանիսթանրն բէյտի վիքէլրտր տասի Եունան քարլամէնթօսունտա 1867 դեկ. 3 տէքի պունա տայիր պիր իլան օգուտտ»։

Խիթիրալը թէշվիգ իսէն խուսուսլարտան պիրիսի տասի, էճնէպի սէֆինէլէր իլէ, Կրիտայի ֆամիլիատարրն, Եունանա նագլ իսիմէլէրի իսի։ Պու թէտտրը հէր նէ գատար պիր ենանալյեէթ վագիֆէսի իլէ տէր իւհատ իսիմիշ իսի իսէտ, զայէթ մուզդիր պիր թէէսիր բէյտա իթմիշ օլսուգտան պաշգա, Հուգուգու միլլէ տայիրէսինտէ էմսալ նամէշհուտա օլսուգու հալտէ, սրգը պիր ապլօգայը տասի պօգմագ տէրէճէսինտէ պիր եէնի միւտահէլէ ուսուլի մէյտանտէ չրգարմրշ տրբ։

«Պիրմէյիգ քի Կրիտին ատվալը տալիյէսի հագգրնտա, լայրգը բլա մալիումատ քէսգ իթմէքլէրի իլէ, հէր պիր միւտահէլէյէ էլ էֆքմէքլիկի էմրի հագգանիյէթտէն ատտ իթտիքլէրինտէ՞ն մի օլա, եօխսա պու թարգ պիր միւտահէլէ պաշլանկրճնտան, իլէրուտ բօլթիպատա թէհլիքէլի նէթիճէլէր գուհուրա կէլէճէկին տիւշինտիքլէրինտէ՞ն մի օլա, հէր նատալ իսէ էճնէպի տէվլէթլէրի պու «ինանմէյէթ, վագիֆէլէրինտէն պիրէր պիրէր կէրի չէքիլմէշ օլուպ, եալրնրգ Բուսիա տէվլէթի, հալեա պու թէպպիրի իճրա գրլրմադատ տվամ իթմէքտէ տիր։»

Պատէ հու Զամբը սատարէթրինտիլրի, Կրիտատ վասրլ օրտուգլրրնտտա, թէշէպպիս իթմիշ օլսուգլարը խուսուսարրնը պէնան իսդէմիշ տիր։ Պու խուսուսարրն պիրինճիսի, Զամբը Շէվքէթ սիսմէթը հագգէթի փատիշահիէրի թարաֆրնտան, Կրիտա զօրպալարը հագգրնտա ինայէթ պուլրուսան ատֆը ումու մինին իճրա իսիրմէսի, վէ Գալալարա սրգրնմադտա մէճնուբ օլան Միս սիմանն վէ Խրիսթիանան սէֆիլլէրէ եարարմ խրիսթանէրէ, Ֆէրահիյէթ պարշ իսիրմէսի տիր։ Պատէ հու, Զամբը վալեալրէրն զորպա պէօլու քէրիրինէ գուրամու թէատտիսինէ գարշը, ատպիշի հարամ պուրունան է հարիլրէրի մու հաֆտա իթմէրրք խուսուսարրնը սրբասրնա գրմնտտա չալըշմրշլար տրբ։ Ասլընշին իսատէսի հագգրնտա, իքի թէտտրը պու յունանդատ իսի։ Եանի պիրիսի պիր ու մու մի մու ամէյէյի չէսիսէ իսթիմալի։ վէ տիկէրի միւսլիհ թէտտրլէր գուլանմագ, վէ զօրպալարրն գուլամու թէատտիսինէ գարշը գօճատագ խուսուսար իճրա իթմէք։ Ալի բաշա հագգէթլէրինէ, պու իքինճի թէտտրը, ճէղերէնին տէվլէթ հագգրէսինին իճնապրնա մու վաֆրզ կէօրնմիշ տիր։

Տէվ-դ։

— Շիրատան կէլէն պիր խապէրէ նէզարէն, Քրէթ նամ գուրան վարօրու, թէքրարէն Կրիտատ պիր եօճուլուգ իթմիշ տիր։

— Գուտտու շէրիֆ Լաթին բամբրեի Պարիկա էֆէնտի հազրէթլէրինէն, Զատիկտէն սոնրա քիւրսիլէրինէ ագ իմէթ պուեուրատճաղլարը համատտատէն տիր։

— Ֆէվզիյատ Սամանիեէ դումրանեատ վէ մանթարտար սարէլ միւտիրի Զիեա պէյին վուգուդի ինճիթալի իրէ. Ֆէվզիյատ Սամանիեէ տիրէքթօրլուգու Թէրսանէյի ամիրէ մէքթուպճուսու սապրգ Ալի պէյ, վէ Կէմլիյրկ թէրսանէսի մէքթուպճուսու սապրգ պէն պաշը Հասան պէյ տասի դումրանեայը մէզքուրէ մուավինլիկի իհալէ պույրուլմուշ օլմաղլա, մանթարտար ամիրէ միւտիրիյէթի տասի սէրայը Հիւսայն Թիւթիւնճիս պաշը Մուսթաֆա էֆէնտիյէ թէվճիհ պույրուլմուշ տուր։

— Պիր հաֆթատան պէրու, Խանանդօլատ լանդրաթի նիւզուլ իսէն եարմուրլարտան տօլրրը, պիր թագրմ տիմարլար երզրլմագտա օլսուզունտան, ճանէն վէ մալէն պաղը կիւնա թէլէֆի-

պիսիք խապաթլարրմրզ վար տրբ, նատալ քի տիբէլի միհթէլիճէ վիքէլրտր հարէքէթինտէն ճէսարէթ ալընարաք, Աթինատան Կրիտատ պուլունան սիլտանը պէօլիքլրէ, հարպճա թէշվիգատ վէրիլտի, վէ Էվրօբատա իգհարը թէշէքքիր իսիլմէք զրմնտտա լայիհալար իսդանտար, վէ Եունանիսթանրն բէյտի վիքէլրտր տասի Եունան քարլամէնթօսունտա 1867 դեկ. 3 տէքի պունա տայիր պիր իլան օգուտտ»։

Խիթիրալը թէշվիգ իսէն խուսուսլարտան պիրիսի տասի, էճնէպի սէֆինէլէր իլէ, Կրիտայի ֆամիլիատարրն, Եունանա նագլ իսիմէլէրի իսի։ Պու թէտտրը հէր նէ գատար պիր ենանալյեէթ վագիֆէսի իլէ տէր իւհատ իսիմիշ իսի իսէտ, զայէթ մուզդիր պիր թէէսիր բէյտա իթմիշ օլսուգտան պաշգա, Հուգուգու միլլէ տայիրէսինտէ էմսալ նամէշհուտա օլսուգու հալտէ, սրգը պիր ապլօգայը տասի պօգմագ տէրէճէսինտէ պիր եէնի միւտահէլէ ուսուլի մէյտանտէ չրգարմրշ տրբ։

«Պիրմէյիգ քի Կրիտին ատվալը տալիյէսի հագգրնտա, լայրգը բլա մալիումատ քէսգ իթմէքլէրի իլէ, հէր պիր միւտահէլէյէ էլ էֆքմէքլիկի էմրի հագգանիյէթտէն ատտ իթտիքլէրինտէ՞ն մի օլա, եօխսա պու թարգ պիր միւտահէլէ պաշլանկրճնտան, իլէրուտ բօլթիպատա թէհլիքէլի նէթիճէլէր գուհուրա կէլէճէկին տիւշինտիքլէրինտէ՞ն մի օլա, հէր նատալ իսէ էճնէպի տէվլէթլէրի պու «ինանմէյէթ, վագիֆէլէրինտէն պիրէր պիրէր կէրի չէքիլմէշ օլուպ, եալրնրգ Բուսիա տէվլէթի, հալեա պու թէպպիրի իճրա գրլրմադատ տվամ իթմէքտէ տիր։»

Պատէ հու Զամբը սատարէթրինտիլրի, Կրիտատ վասրլ օրտուգլրրնտտա, թէշէպպիս իթմիշ օլսուգլարը խուսուսարրնը պէնան իսդէմիշ տիր։ Պու խուսուսարրն պիրինճիսի, Զամբը Շէվքէթ սիսմէթը հագգէթի փատիշահիէրի թարաֆրնտան, Կրիտա զօրպալարը հագգրնտա ինայէթ պուլրուսան ատֆը ումու մինին իճրա իսիրմէսի, վէ Գալալարա սրգրնմադտա մէճնուբ օլան Միս սիմանն վէ Խրիսթիանան սէֆիլլէրէ եարարմ խրիսթանէրէ, Ֆէրահիյէթ պարշ իսիրմէսի տիր։ Պատէ հու, Զամբը վալեալրէրն զորպա պէօլու քէրիրինէ գուրամու թէատտիսինէ գարշը, ատպիշի հարամ պուրունան է հարիլրէրի մու հաֆտա իթմէրրք խուսուսարրնը սրբասրնա գրմնտտա չալըշմրշլար տրբ։ Ասլընշին իսատէսի հագգրնտա, իքի թէտտրը պու յունանդատ իսի։ Եանի պիրիսի պիր ու մու մի մու ամէյէյի չէսիսէ իսթիմալի։ վէ տիկէրի միւսլիհ թէտտրլէր գուլանմագ, վէ զօրպալարրն գուլամու թէատտիսինէ գարշը գօճատագ խուսուսար իճրա իթմէք։ Ալի բաշա հագգէթլէրինէ, պու իքինճի թէտտրը, ճէղերէնին տէվլէթ հագգրէսինին իճնապրնա մու վաֆրզ կէօրնմիշ տիր։

Տէվ-դ։

— Շիրատան կէլէն պիր խապէրէ նէզարէն, Քրէթ նամ գուրան վարօրու, թէքրարէն Կրիտատ պիր եօճուլուգ իթմիշ տիր։

— Գուտտու շէրիֆ Լաթին բամբրեի Պարիկա էֆէնտի հազրէթլէրինէն, Զատիկտէն սոնրա քիւրսիլէրինէ ագ իմէթ պուեուրատճաղլարը համատտատէն տիր։

— Ֆէվզիյատ Սամանիեէ դումրանեատ վէ մանթարտար սարէլ միւտիրի Զիեա պէյին վուգուդի ինճիթալի իրէ. Ֆէվզիյատ Սամանիեէ տիրէքթօրլուգու Թէրսանէյի ամիրէ մէքթուպճուսու սապրգ Ալի պէյ, վէ Կէմլիյրկ թէրսանէսի մէքթուպճուսու սապրգ պէն պաշը Հասան պէյ տասի դումրանեայը մէզքուրէ մուավինլիկի իհալէ պույրուլմուշ օլմաղլա, մանթարտար ամիրէ միւտիրիյէթի տասի սէրայը Հիւսայն Թիւթիւնճիս պաշը Մուսթաֆա էֆէնտիյէ թէվճիհ պույրուլմուշ տուր։

— Պիր հաֆթատան պէրու, Խանանդօլատ լանդրաթի նիւզուլ իսէն եարմուրլարտան տօլրրը, պիր թագրմ տիմարլար երզրլմագտա օլսուզունտան, ճանէն վէ մալէն պաղը կիւնա թէլէֆի-

եաթ վուգու պուլմագտա տրը։ Նասրլ քի կէչէն կիւն խալըճը օղլու խակէլէսի իթթիխալինտէ վագը Գումպարխանէ գրշլարնըն տիվարը կիւնտիւզ վագթի երգրլըլը, պէշ ալթը դաեբգ խարապ օլմուշ խէտէ, համա օլսուն պիր ճան թէլէֆ օլմամշ տրը։

ՀԱՎԱՏԻՍԱԹՔ ԹԻԼԷԿՐԱՖԻՍԻ

Վիէննա 3 ապրիլ։

Մարքի Բօրօյն պուրատա վասրլ օլմուշ տուր։

Պրապիլեալրար Բաբակա վայթախթընը գապի իմիշէր ալը։

Ճարօնատա ճէնկ խիթամ պուլմուշ։ Վ. Լիվօրայրար բահամ բանմըշար տրը։

Զէնէվրա · Պերլին 3 ապրիլ։

Պուրատա կէլէն Էմր իւվրինէ, Ֆրբանսայ տապիտանին Զվիշէրա սինօր պաշլարյնա տապրմասը իճրա օլունտու։

Ճէնէվրա · 3 ապրիլ։

Սասթճը իշճիլերինին ահապրանմասը իլէ հաբա օլան գորբշրպուլար ըլսանէ նարանա չրգարրմըշ տրը։

Լօնդրա 4 ապրիլ։

Լօրտար գամարասրնտա, Լօրա Սթանլիին Կիրիա հագգրնտա Լօրա Սթանլիին բօյնթիկտասընը թահսին իթմիշ։ Վ. պատնոտան ապտէմքի բօյնթիկտա թարիգինի թէլբը խուսպ, Գրբրմ մու հարէ. սէնտէ սինտէն հասրյ օլան մու հասէնտթը Ֆէտտա իթմէսի իչին Ֆրանսրյ տէվլէթինի թապպահ իյէմիշ տիր։

Լօրտ Մարմէսպէրի տէր քի, Ինկիլիզ տէվլէթինէ բօյնթիկտասը, Պապը Ալեէ մուավէնէթ իթմէյն, վ անան խոթիգրալեէթինէ գարշը օլան գայրէթլերի թէշվիգ իթմէմէյն տիր։ Գօնի Բրսբատիի Լօրտ Սթանլիին բօյնթիկտասընը թահսին իյէմիշ տիր։

Տիւք տ'Ազժիր տէր քի, Ինկիլիզ բօյնթիկտասը, Ինկիլիթէրրատա տայրը մէմլեքէթլին բօյնթիկտասընտան պրբրպ, պիր թարաֆտա էքրիմիշ պիր հարէ փաղ իթմէքտէ տիր։

Լօնդրա 4 ապրիլ։

Մ. Տիկրատլի, Մ. Կլատսթընին թէքլիֆինէ չէտտա սուրէթատ գարշը սէօյլէեէրէք, անան թէքլիֆինի, մէզկէպճէ էքքեարլարը թահրիրինէ տայիր պիր նէվի դոստպ ու զայիֆ իթմէք թէմիեէ իթմիշ տիր։ Պիր ֆրրդա, սէրպէսթիեէթ բերտէսի ալ թրնտա իթթիֆագ իտէրէք հիւքիմէթի էլէ կէչիրմէք սէվատարնտա տօլաշարգլարը իլավէթէն պիլտիրմիշ տիր։

Լօնդրա 4 ապրիլ

Ումում գամարասրնտա, Լօրտ Սթանլիին թէքլիֆի, 272 գուրա գարշը պուլունտուղու հալտէ, 330 գուրա իլէ բէտտո օլունմուշ տուր։

Մ. Կլատսթընին թարաֆրնտան, Գամարանըն պիր գօմիթէ հէյեէթինտէ թէճէմմիւ իթմէսինէ տայիր օլան թէքլիֆ, 272 գարշը գուրա պուլունտուղու հալտէ, 330 ըէյ էքսէրիեէթի իլէ մէսէրբեթէյ գապուլ օլունմուշ տուր։

Մ. Կլատսթընին թէքլիֆի իւզէրինէ միւճատէլէ իթմէք իչին Գոնտրա, ապրիլ 23տէ թօպլանմաղա գարար վէրէրէք տաղըլմըշ տրը։

ԹԻՒՃԱՐԻՑ

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՍԸ

ԷՍԷԱՄԸ ՈՒՄՈՒՄԻՑԷ

Մարտ 23 ճիւմա իրթէսի։

Աչըլտը	36–31
Գաբանտը	37–5

Ապրիլ 3 ըլիաշամը։

ԷՍԷԱՄԸ ՈՒՄՈՒՄԻՑԷ

Փարիս։

Աչըլտը	34,90
Գաբանտը	34,37

Լօնտրա։

Աչըլտը	34 5/8
Գաբանտը	34 5/16

Օսմանլը իթթիֆրատը 1865 ին։

Աչըլտը	290,
Գաբանտը	290,

Ֆրանսրյ Ֆօնտասու 0/0 3 ֆայիզի։

Աչըլտը	69,25
Գաբանտը	69,25

Իթալեան Ֆօնտասու։

Աչըլտը	49,55
Գաբանտը	49,30
Ինկիլիզ ֆօնտասուսի	93 1/16
Վիէննա (10 ինկիլիզ լիրասը) ֆիօ	113,30

Ա Զ Գ Ա Ց Ի Ն

Շու ամիսէ պահս Ճիւմա կիւնու չըգարրան 137 նու մէրթրու Ժամանակտա օգունմուշ օլուպ, վէ ամիրդարթա չանան օլաու դրնտան, այնէն ամրխէրիպ։

ԽԱՒԱԲԵԱԼ ԵՒ ԼՈՒՍԱՒՈՐԵԱԼ

Ցաւելով որ Խառն ժողովոյ պաշտօնական Տեղեկագրին մէջ այս բառերուն տեղ անոնց առմամբ գործածութեանը սխալ մեկնութիւն մը տրուած էր, կը փութանք սխալն ուղղել, Խառն ժողովոյ ներողութիւնը խնդրելով։

Տեղեկագրին առաջին մասին 11 րդ երեսին մէջ գրուած է. «Մեր ազգին մէջ ժամանակէ մ'ի վեր երկու բառ կը գործածուին երկու կոչմնակցութիւններ անուանելու համար, ԽԱՒԱԲԵԱԼ ԵՒ ԼՈՒՍԱՒՈՐԵԱԼ. խաւարեալները անոնք են որ կրթութեան եւ դաստիարակութեան զէմ են, եւ հասարակութիւնը խաւարի մէջ պահել կուզեն. բայց անոնք որ կրթութիւն կը համարին որ եւէ անճոռնի գաստ՝ արակութիւն՝ լուսաւորեալ չեն. բուտ մեզ՝ սոնք ոչ խաւարեալ են եւ ոչ լուսաւորեալ, այլ ագէտ են։»

Ճշմարտութիւնը լսել թէեւ ամէն ակնոնի գործ չէ, սակայն Խառն ժողովն ինքն առիթ տուած ըլլալուն համար, հարկ է որ բարեհաճի լսել։

Խաւարեալ եւ լուսաւորեալ բառերուն մէջն բառական նշանակութիւնը կրցեր է ըմբռնել Խառն ժողովը. բայց անոնք առմամբ գործածութիւն մ'ունին որ Խառն ժողովոյ գիտութենէն վրիպեր է։ Յայտնի է որ այս բառերուն գործածութիւնն սկսաւ անցեալ 1864 ի ազգային յուզմանց միջոցին. Երուսաղէմայ խնդիրը մէկ կողմին, այսինքն խաւարեալ անուանուող խմբին, եւ Սահմանադրութիւնն ալ միւս կողմին, այսինքն լուսաւորեալ անուանուող խմբին ձեռքը գործիք էին։

Սակայն յուզմանց բուն պատճառը Երուսաղէմայ խնդիրը չէր, եւ ոչ ալ Սահմանադրութիւնը։ Ազգը 1860 էն առաջ ալ ազգային վարչութիւն մ'ունէր Ժողովներու միջոցաւ, առանց պաշտօնէից ընտրութեան մասին օրինաւոր եղանակ մ'ունենալու։ Ազգային գործոց մէջ ազդեցութիւնը մասնաւորներու սեփականութիւն մը դարձած էր, այս մասնաւորներուն ուրիշ մասնաւորներ ալ մասնակից ուզեցին, եւ թէպէտ պաշտօնատար ըլլալու յաջողցան, բայց չյաջողեցան առաջինիներուն նման ազդեցութեան տէր ըլլալ։ Ուստի վերջինները իրենց ազդեցութիւնը մեծցնելու համար, ազգային իշխանութեան ծագումը իր օրինաւոր սկիզբին, այն է ժողովրդեան ձեռքը տալ ուզեցին, եւ առոր համար հաստատուեցաւ 1860 ին Սահմանադրութիւնը։ Վերջինները կոչուեցան լուսաւորեալ, առաջինները խաւարեալ. բայց միշտ մասնաւորներու նկատմամբ կրնդունինք խաւարեալ բառը, վասն զի բոլոր Ազգը երբ Սահմանադրութիւնը կը գրկէ, այսինքն ժողովրդական իրաւունքը կը բանէ ու կը պահպանէ, լուսաւորեալ է, ուստի փոքրիկ մասը կը մնայ խաւարեալ, որոնց ազդեցութիւնը դարձեալ կորսուեցաւ, երբ Սահմանադրութիւնը կառավարութենէն վաւերացած եկաւ։

Սակայն որոնք որ ժողովրդեան համակրութեամբը ազգային իշխանութեան մէջ ազդեցութեան տէր եղան եւ իրենց նախորդները արհամարհեցին, անոնք ինքզինքնին ապահովցած կարծելով սկսան կամաց կամաց բռնանալ ազգային խնդրոց եւ գործոց մէջ, այսինքն 1860 էն առաջ եղող վարչութեանց ընթացքը բռնելով Խառնէն, ժողովուրդը կամ ժողովրդական իրաւանց պաշտպան մասը երբ ընդդիմացաւ այս կերպարանափոխութեան, ոչ միայն թէ Սահմանադրութիւնն եւ թէ ժողովներն ի միասին ինկան եւ կործանեցան մէկ աւուր մէջ, այլեւ սահմանադրական այսինքն ժողովրդական իրաւունքներն ալ Սահմանադրութեան սնանկ կրող օրինագրքին մէջ անդամ սեղմուելան եւ փակուեցան, եւ Ազգը փոխանակ յառաջ տանելու եւ դէպ ի նոր սերունդը մօտեցնելու, ընդհակառակը դէպ ի եւ՝ քառասնամեայ եւ յիսնամեայ տարիներու կարօտելու պարտաւորեցնել, եւ տղքանելու անէն ազգային իրաւունքը յափշտակել ու մեծատուններուն տանը մէջ միայն թողուլ մտաբերելու, հաշուելով որ իրենք պէտք եղածին չափ հարուստ եւ տարիքով ալ բաւական են ազգային պաշտօնների դուրս չմնալու համար։

Ուրեմն թէ առաջ, թէ այժմ եւ թէ առկէ ետքը խաւարեալ են անոնք (բարեբաղդաբար միշտ քիչաւոր են սոնք, բայց միշտ զօրաւոր) որ ազգային ժողովրդական իրաւունքը ոչ կը ճանչնան եւ ոչ կը յարգեն, եւ յառաջադիմութեան դէմ արգելք կը հանեն, եւ ընդհակառակն՝ Լուսաւորեալ են անոնք որ ժողովրդական եւ ազգային իրաւունքը կը ճանչնան եւ կը յարգեն եւ ազգային յառաջադիմութեան բարեկամ են։

Ի չնորհս Խառն ժողովոյ չենք ուզեր աւելի ծանրանալ այս կէտերուն բացատրութեանը։

Սակայն արժան կը համարինք քանի մը խօսք ալ ընել, Խառն ժողովէն պէտք անուանուողներուն արդար հատուցում մ'ընելու համար։ Մեր ազգին մէջ մարդ չկայ որ այժմ կրթութեան եւ դաստիարակութեան պիտոյքը չը ճանչէ, բայց անոնցմէ որ ժողովուրդը կոյր պահել կուզեն, այսինքն լուսաւորութիւնն ու յառաջադիմութիւնը վնասակար կը համարին (իրենց ազդեցութեանը), եւ ոչ թէ անոնցմէ՝ որ կրթութեան միջոցները անպատեհ կամ անճոռնի հանրելով, փոխանակ զանոնք կատարելագործելու, բոլորովին կը խափանեն, եւ այս նպատակին համար սահմանուած վարժարանները կը դոցեն, ինչպէս եղաւ Ս. Գրիգորի որբանոց վարժարանը։ Խառն ժողովէն պէտք անուանուող խումբը՝ ինքզինքը լուսաւորեալ անուանողներէն շատ ու շատ մեծ չընորհակալութեան արժանի է, վասն զի Խասկիւտարու ճեմարանը, Գրիգորի ճեմարանը, Սամաթիոյ, Խասգիւղի, Գումկափուի եւն վարժարաններն իրենց զարգացումն եւ արդիականութիւնն այն խմբին կը պարտաւորին։ Այսօրուան օրս Կ. Պոլսոյ մէջ ուսման ճաշակն առնող բազմութիւն անձինք կը գտնուին, եւ ազգային պաշտօնեներու մէջ ալ գլխաւոր կոչումներ ունին։ Ահա այն բազմերախտ անձինքը այսօր պէտք կանուանուին Խառն ժողովէն, իրաւ ապէտ են, այսինքն իրենց ժամանակը օրինաւոր վարժարան չըլլալով, չեն կրցեր մշակել իրենց միտքը, սակայն միթէ իրենց որդւոց զըլացան այդ մշակութիւնը։

Գիտուններ, գուք որ ձեր հարց գործին չէք հասնիր, ի՞նչ գովութեան արժանի գործ ըրած ունիք, ո՞ւր են ձեր վարժարանները, ո՞ւր են դաստիարակութեան լաւ ու ընտիր մեթոտներդ, ո՞ւր են ձեր այս մասին աշխատութիւնները, փրկչի որբանոցը գրուե՞ր է ձեր քաջութիւնը, գրուել ինչ որ ապէտները ժողված են, կործանել ինչ որ ապէտները կանգնած են, ա՞յս է ձեր կրթածն ու ընելիքը։ Ցնչեցէք այդ նախատական անունը անոնց վրայէն, եւ արժանաւորին յատկացուցէք, վերցուցէք այդ անարգութիւնը եւ արժանաւորն ժառուցէք։

Ուստի Խառն ժողովը աղէկ կընէ որ միանգամ հասարակաց պէտքին՝ ԱՌՕՐԵԱ ԵՒ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ԵԼԱԾ ՀԻԼՈՅՆ՝ հասարակաց ՀԱՏՈՒՆ ԵՒ ՊԷՐՊԷ վերաբերելու փորձ չփորձէ, եւ պաշտօնական գրութեանց լեզուին եւ գրչին յատկութիւնը պահէ։ Ժամանակի խմբագիրը՝ որ թէեւ 35 տարեկան չկայ, եւ բան նորոգ հասատաւելի Սահմանադրութեան ոչ երեսփոխան կրնայ ըլլալ եւ ոչ Խառն ժողովոյ անդամ, բայց սա խրատը կը համարձակի անոր տալ, թող իր տարիքին չի նային, օրինաւոր է նէ շնորհ ընեն ընդունելու։

ՓՐԿԻՉ

Մեզ քիւրթ խայրաթխանէ մն հաղորդեցեր են թէ՝ Ինչ մի զանն զեհատ խարտ իսկէ՝ ճէ՝ թէ՝ մանթէսսի՝ Ֆ իչեթ տիւ կիմիկ նէ գարէն, լաեբգրլրա խմգասընը եաղամանան պիր իսմթիեար մէքթէպէ հօճա թայնէն խոլլեպ, վէ պիր իքի հաֆթատան պէրու իսէ, պէյլիք էթլէր ըէք Ֆէնոս հալտէ օրուպ, վէ պիզիմ կիւնիմիզ զէ օրուզ միսիլլու, պաղր պէ ազէպանդրիան սէյէ՝ էպիկի կիպի, Դ-ուրէֆէ մէ՝ սարիթի խակէրէք, բարա իլէ իսի էթ վէ հարիֆլիգա ալրրնա որդրը էթի այնմասրգնտան, սաղ ատա կարատան պիր դաշլրը խաղ իլէթինէ ուզամշլար, վէ զանն խաբրիդ քի պիր գաշրատա էձէլ գուլրան կիթմիշ տիր։ Այլահ վէրսինէ՝ շու սօնրաքի հավատս եանլըշա չըգարն։

— · · · Խմբագիր։

Շաբաթ օրուան Փունջին մէջ գրրուած էր թէ՝ «Տիմոթէոս վարդապետը, որ Լուսաւորչեան եղած էր, այժմ Բերայի եկեղեցւոյ «ամէր Գաբրիէլի Համոզմամբը» ի Լուսաւորչականութիւն դարձեր է։

Այս տողերը ուրիշ ատեն, ուրիշ պարագայի տակ սեպելով պարզապար առնուին նէ, այնչափ ոչք դրաւող բան մը չեն պարունակեր, բայց սա ժամանակիս եւ սա պարագայիս տակ ուրիշ նշանակութիւն մը ունենալով ուշիմ ընթերցողին զարմացումը կը դրաւեն։

Ուստի կը պարտաւորիմ սա հետեւեալ երկու հարցումն ուղղել եւ պատասխանը հրապարակաւ յիշեալ վարդապետէն պահանջել։

1. Արդէն Տիմոթէոս վարդապետը Լուսաւորչեան լինելու համար ի՞նչ զբաւոր խօսք ըսելով համոզուած էր. եւ

2. Այժմ Տ. Գաբրիէլ ի՞նչ խօսքերով զանի համոզեր է նորէն Լուսաւորչական լինելու. — արդէն այն կողմին համոզուելու բան չկար որ, այս կողմին համոզուելու կարօտութիւն մնար. —

Ասոր մէջ ուրիշ բան մը չեմ տեսներ, բայց եթէ փոքր հովի մը շարժելու վրայ եղող տերեւի մը շարժիչը տէր Գաբրիէլն է ըսելով իր ամբաստանութեան տեղն Էշ-ըր-Ռե՝ կեղծ վահան մը տալ անոր ձեռքը. սպա թէ ոչ՝ այն տէր Գաբրիէլն Յակոբա վարդապետին ալ դնաց եկաւ, բայց ո՞ւր է իր արդիւնքը. · · ·

· · · Խմբագիր հաճեցէք հրատարակել։

Մարտ 24 Ա. Պ. Ա.

Յ. Պ.

Լսածիս նայելով երկկ Ֆէրի գեղի եկեղեցին բաւական ընտանիք եւ ժողովուրդ գացեր են, սակայն եկեղեցին չէ բացուեր, ասոր պատճառը քանի ամիս է վարժապետը ամսական առած չըլլալուն համար արդդեր եւ աղաքները առեր ուրիշ եկեղեցի դացեր է եղեր. վերջը հոն գտնուող ժողովուրդն ալ իր մէջէն տիրացուներ դտեր եւ խարիպ քահանայով մը եկեղեցւոյ արարողութիւնը կատարեր է։

Եթէ այս լուծնիս շիտակ է, տէր Գաբրիէլ հայրը ուզի օրուընէ ատոր համար պատասխանութիւն տեսած չըլլալով՝ պատասխանատուութեան տակ կը համարուի, նոյնպէս Տ. Գրիգոր Ա. ճէմեռն պատասխանատուութեան տակ է այս մասին. գերեզմանի մատուռին մէջ քարոզ տալէն ուրիշ պէտք չէր որ Ֆէրի գեղի եկեղեցիին բաց մնալու հոգտանէր, քանզի այն մատուռին ժողովուրդը կրնար մօտ եկեղեցիներուն մէկը երթալ, բայց Ֆէրի գեղի ժողովրդեան համար դժուարութիւններ պակաս չեն։

ՄԱՏԷՆԻՅԷԼԹ ԵԱՆԻ ՍԻՎԻԼԻԶԱՍԻՕՆ

Գապը-ապի թահրիրատը էճնէ պիէ օտասը խիւ բաֆտա նասան բիֆաթլու Նաշիր էֆէնտի թօրհանլեան, պու խիմմէտ թիւրքճէ վէ օն ալթը տահիֆէտէն իպարէթ օլուպ գու հալտէ, պիր բիսաբէճէք թէէլիֆ վէ թապ ու նէշր իթթիբարէք, խաֆիֆ մէշրէպլիսի մէտէնիյէնէթ եէրինէ սաթմագտա, վէ սատէրանէ եութտուրմագտա օլանարրն էֆպ ու հարաքեաթը մէզմու մէլէրինի կիզլճէ նագշ ու պէէան իյէմիշ տիր։

Ուսմարրդ քի էֆէնտիի միւմայիհյ պունտան սօնրա սայիր թէէլիֆատը միւֆիւաէրիսի միւք ու տէվլէթիմիզէ իրսալէթլէ ֆէյզլեապ օլուր։

— Լա Թիւրքի պատէթասընտա չուաթիտէրի մէքթուպու օգուրուզ։

Իսթամպօլ 29 Մարտ։

Լա Թիւրքի պատէթասընտն բիայէթլու միւէլլիֆի։

«Կէչէնլէրտէ պիր լաերդսրզ մուարտատան սօնրայը պիր թագրմ սուլ իսթիմալէր վուգու պուլուպ, պիր թագրմ քէանընն կէօյս դարաղ վէ նէֆասնիյէթլէրինտէն նէշէթ իթմիշ տիր տէյու պիր գաչ բիայէթլու տէլիգանլարընն Պապը Զաղթիյէեէ վէ անտէն տայիրէսի իսթինթադէ ճէլպ իթտիրիլմիշ օլմաղլէ, պունդարընն իրմալի նամուսլարը զրմնընտա իչպու իսթիասլի ածրզանէմ զաղէթայի միւթէպէրինիզ վասթասը իլէ գաղթիյէ միւշերիյէթի ճէլիէսինին նաղարը սիզգաթընը տավէթ իտէրիմ։ շէօյլէ քի, խասքէօյտէ Պալգաբանեան իսմի իլէ օրան գամբար քէնտու գօմշու ֆամիլեալարըն իւզէրինտէ էքսիքլիք պուլարագ, պիր թագրմ լաղապ թագմա իլէ էյլէնիրլէր իսիչ։ տէլիգանլընն պիրիսի քէնտու նշանկուսը հագդընտա սէօյլէնէն պայէթ ադրըճա լաղապ իչլուն իրբսրանդ զարագընը ալմագ իւզրէ կիպ իճէ Պալգաբանեան գարուսու իւզէրինտէ զէմմ իլէ տօս պիր եաֆիթա թասալ իգ իյէմիշ տիր։ մէրգումմ Պալքաբանեան պունուն իւզէրինէ հիտէթլէնիպ, հարաքեաթը մէզքիբէյէ ճիբարթ իսէնի պուլմագ իչլուն պիհուտ եէրէ չալըշմըշ իսէտ, միւթէզէր ֆամիլեալարտան սէքիպ տէլիգանլըյը սէրտէսթ պիրլէ պունդարտան պազրսը եուֆիթանընն միւճիրի վէ պազրսը տավի էլն իլէ եավբշորմրշ տրտէյի իֆիթիրա իսէր իսի, մէրգումման տէլիգանլըլար, էվվէլա Պէյօղլու պապթասընա վէ անտէն պիւլիք Զաղթիյէեէ կէնտէրիլմիշ տիր, քի օրատա քէնտուլէրինէ նէզարէթ կէմմէք իչլուն պիր գաչ տարթ գարագահթրլար իլէ պէրապէր պիր տար եէրտէ գարմագարը պէքլէմէյէ մէճբուր օրնու չլար։ մէլհասը տիվանը մէճլիսէ չքգտրգլարընտա պագը սիւալ վէ ճեվապտէն սօնրա միւթէհիմին զահիրէ իիսրաճը զրմնընտա պիր միւսթանթիգէ հէվալէ օլունմուշ։

Իչպու իսթինթագ իքի այտան պէրու տրը սիւրիւքլէնիր, ֆաղանի նէթիճէսի նէյէ դարար դըլտրղընը պիլէմէմ։ անճադ գաղթիյէ միւշերիյէթի ճէլիէսինին պու պարտէ մէրգումման էհ ի ըղտէլիգան ոլտրն նամուսլարընը իրմալ իյէյէճէկլէնէ չիւպհէմ։ եօք տուր։

Ամանալարընընտա պէքի

— . . . Խրագիր

Ճշմարտութեան եւ իրաւանց դէմ լարուած որոգայթները խորտակուեցաւ եւ փշրուեցաւ, կը շարժին ահա քարի ծնողքները իրենց զաւակաց ազգային սպառնացած թշուառութեան առաջը առնելու, կը շարժի ամբողջ Զմիւռնիոյ Հայ հասարակութիւնը, կը շարժի եւ ժողովքներ կը կազմէ, ստորագրութիւններ կը հաւաքէ բռնութեան դէմ զինելու, հաշիւներ պահանջելու եւ երկու տարուան դպրոցին արդիւնքը, եթէ կայ, տեսնելու իրաւով, ալ վեր 'ի վերոյ չինծու եւ ոսկեղօծեալ յայտարարութիւններ չընդունիր, ալ պատիր խոստումներու ականջ չի կախեր, որովհետեւ երկու տարիէ 'ի վեր այս խոստումներու մտիկ ընելով բաւական տղայոց ապագան խեղդեց, եւ հիմայ ակներեւ կը տեսնէ որ եթէ իրաց այս ցաւալի կացութիւնը չարուտակէ ներկայ տեսչութեան կամ աւելի աղէկ է ըսել միապետական իրաւասութեան ներքեւ, ալ Իզմիրի Հայոց ապագային համար յոյս չմնար։ Երկու տարիէ 'ի վեր Իզմիրի Հայը աղքութեան անպատուութիւն բերող շատ պարագաներու համբերեց, երկու տարիէ 'վեր իւր վրայ տեղացած անտրգանքներու եւ նախատինքներու համբերեց, երկու տարիէ 'վեր իւր զաւակաց հառաչանաց ականջ գոցելով համբերեց, համբերեցաւ տէրունական համբերութեամբ, ըսելով, համբերենք եւ վերջը բարի կըլլայ, բայց ալ հիմայ իւր համբերութեան սահմանը լրացաւ, ալ այսուհետեւ նողկալի անտարբերութիւնը կը մերկանայ երբ կը տեսնէ ամէն կողմերէ իւր վրայ տեղացած նախատինքներն ու անպատուութիւնները, երբ կը տեսնէ իւր զաւակաց մասայ անարդիւն վիճակը, երբ կը տեսնէ վերջապէս վարժապետները իրենց զաւակաց բարեբարեները, դիտութեան եւ յուսաւորութեան պաշտօնեաները՝ որոնք իրենց իրաւացի պահանջներէ դուրս օրական պարէնի կարօտ կը մնան։ . . . եւ որոնք կ'ստիպուին առ ժամանակեայ կերպիւ իրենց դասախօսութիւնը դադրեցնել։

Իրաց այս ցաւալի կացութեան առեն ինչ վիճակ կունենայ ուրեմն դպրոցը։ թող ընթերցողը երեւակայէ։ դասախօսութիւնները դադրած ըլլալուն տղայք տխուր եւ յուսահատ վիճակի մէջ կ'ընկղմին։ ոմանք դպրոց յաճախելը կը դադրեցնեն, ոմանք վեր 'ի վերոյ կերպով դաս մը առնելով կը մեկնին, եւ անոնք որ կը յաճախեն, բարեհամբաւ վարժարանին սրահը խառնուութեան ազմուկի եւ խառնաճախանճ ձայներու օթեւան կը դարձնեն։ Հայերէնի դասախօսութիւնը այնպիսի անպատան եւ ապէտ տրդայոց յանձնուած է, որոց կարողութիւնը վարժարանին բարեկարգ եղած ժամանակ չորրորդ կամ հինգերորդ դասարանի աշակերտաց կարողութեան կը համաձայնի։ երկու սրահներու կառավարութիւնը երկու անպիտան տնտեսներու (տէտէ) յանձնուած է, որոնք ապուշ ապուշ սրահին պատերը կը դիտեն «գործոց այս խառնակ ընթացքին մէջ աշակերտաց միտքերը կարթընան, ստորագրութիւն կը հաւաքեն եւ իրենց թշուառ կացութեան վրայ հասարակութեան յայտարարութիւն կընեն եւ անմիջական դարման կը խնդրեն»։

Ազգին ապագան դպրոցին նեղկայէն կախումն ունի, եթէ դպրոցը բարեկարգ եւ յառաջադէմ է՝ Ազգին ապագան ալ պայծառ եւ յուսալից կըլլայ, իսկ եթէ դէշ եւ անկանոն՝ ապագան ալ տխուր եւ ցաւալից, եւ մեր այս լսածին խմաստունի մը հետեւեալ խօսքը յառաջ կը բերենք, զոր յայտարարութեան մի մէջ կարդացինք։ «ժողովուրդը՝ որ ունի լաւիր դպրոցներ, ազգերու առաջինն է, եթէ այսօր չէ վաղը կըլլայ անշուշտ»։ որմէ հետեւեալ անուրանալի ճշմարտութիւնը կը հետեւի, «ժողովուրդը՝ որ դէշ եւ անբարեկարգ դրպրոցներ ունի, ազգերու յետինն է, եթէ այսօր չէ՝ վաղը կըլլայ անշուշտ»։ Ահա անուրանալի ճշմարտութիւն մի է որ բոլոր Զմիւռնացւոյս վրայ անպատուութիւն կը տեղայ . . . . . .

Պաշտօնական կերպիւ վարժապետաց կիմացուի որ Ռուս։ Ընկերութիւնը հրաժարած է, կամ աւելի աղէկ է ըսել Ռուս։ ընկերութեան էութիւնը ոչնչացած է, այս անակնկալ պատասխանին վրայ զմբաղդ դասատուաց յուսահատութիւնը ան աստիճան կըլլայ որ, ուր դիմերնին չդիմալով եւ ոչ մէկու մը կ'ապաւինին, եւ միահամուռ յայտարարութեամբ եղելութեանց չարքը հասարակութեան կը ներկայացնեն եւ անոր արդար վճռին կսպասեն, ահա մէկէն փութորիկը կը փրթի եւ ալ տեսնենք կայծակը որտեղ դլխուն պիտի իջնէ . . . .

Պարոյր Նշանեան Ամբրը Վանանդեցի

ՊԻՐ ԱԷՖԻԼ ԶԷՎՃԷ

ԱԻԻԷԼԻՖԻ

ՑՈՎՍԷՓ ՄԱՐՈՒՇ

ԱՄԻԹԱՆԷ

Յուսանիս Ամէնդիսեան Ընպէանէֆենի

1868

Պիր Աէֆիլ Զէվճէ իւնվանը իլէ Ցովսէփ Էֆէնտի Մարուշ թէէլիֆի օրադ պիր քիթապ պասըլմըշ նէյը օլունմուշ տուր։ Իչպու քիթապ պիր էվլի խանիմնուն հիքեայէսի օրուպ միէլլիֆ պաղը դարը գօճա պէյնինէ վէ յասա օրան իմիդանարզլըրդըրը սէպէպինի թանիթել իտէրէք, զէնան թայիֆէսի պաղէն թուգսիրտիա իւֆիթատ օլուբ իսկ, նէ սէպէպ մէպնի օրուղունու նագլ իսէր։

Իչպու նագլիյէթին հէմ էյլէնճէլի վէ հէմ տախի ֆայիտէլի օրուղունու մէնմունիյէթի իլէ իլան իտէրիզ։

Մէղքիր քիթապըն պահարը պիր երկիրմիլիք մէճիտիյէ տիր, վէ Խթանպոլ թարարիրնտա ճէմիի Էրմէնի քիթապճրլարընտա տանիրլըր, քէպալիք Քէօրրիւ պաշէնտա Իհթիսասըն դարշընտա Ն.օ. 7 վէ 8 Մ. Ծանանինին էճզանանէսինտէ, վէ տէֆտա մէրգումմն պէյ օղլունտա Ա.դա ճամիսի ճիվարընտա Տօղրու եօլտա Ն.օ 67 էճզանը տիրք քեանընտա տտիսի պուլունուր։

ԻԼԱՆԱԹ

Դարա-քէօյ վէ էսկի Պալըգ բաղարը իսքէլէլերինին ինչասը պու քէրիէ մէճլիսի Պէյէ՝ դարարը իպթիպտանտան պուլունմուշ օլմասը իլէ մահր հալին եիկիրմի ալթընը սալը կիւնիւ միւնասպասալէրի իճրա գէրընճաղը մագթուէն ինչասընը տէր իւհտէյէ թայէպ օլանլէք սասթ ալթը գարարէրինտէ տայիրէյի սատիսէ պօնազընտա պուլունմալէրի վէ պունա տայիր մարիւմաթը լաղամէ արմալէրի իչին էվվէլճէ տայիրէյի մէղզուրբ միւհէնտիսանէ սինէ միւրաճաաթ իյէմէլէրի իլան օլունուր։

Տայիրէյի Պէլէտիյէի սատիսէ
21 մարտ 2 նիսան 1868

Բէյիս	Սըր քեսթիպի
տայիրէյի սատիսէ	Տայիրէյի մէդքիր
Ալէ	Ց. Դ. Կոսթանդ

ՎԻԷՆՆԱ ՎԷ ԲՈՒՍԻԱ ԲԻԱՆԳՕԼԱՐԸ

Վիէննանէն հէր նէվի բրանգօ ազսիօնլարը վ. բրամէլէրի Գալաթատա Գոմէսիօն խանը զարուսու եանընտա Ն.օ. 16 սարբաի ճանէթօ տիւքքեանընտա ֆիրուխթ օլունմագտա տրը։

Մէրգումմ Մ. ճ նէմօ հիչ պիր քիմսէ իլէ չէրիքիկի օրմասով, վէ սաթտրը պիլէթլէր իւզէրինտա [illegible] օրմայաճաղը թէէմին գէլընմրշ մ[illegible] պիր եէրի պէյ[illegible] միհիբ պաս[illegible]տրը։

1864 սէնէսի տի բրեանգօսու պուտէֆա ալաֆրանկա ապրիլ 15աէ Վիէննատա էքիլէճք գազանան 900 պիլէթտէն, իւք չըգանը 220 պին ֆիօրին, իքինճի 45 պին, լուչինճի 10 պին, 4 5. 6 ընճը 5 էր պին 7. 8 վէ 9 ունճա իքիչէր պին ֆիօրին գազանտրպտան սօնրա 6 պիլէթ, պինէր։ 45 պիլէթ 500 էր։ 30 պիլէթ 400 էր վէ 840 պիլէթ տախի 150 չէր ֆիօրին գազանճագլար տրը։

Բրամէլէրին ֆիաթը 30 լուրաչ տուր։

Քէզալիք պու մանէլլտէ Բուսրանդն պիրինճի վէ իքինճի իսթիգրազլարը բիանգոտանուն պիլէթլէրի ֆիրուխթ օլունուր։ պունդարընն սէնէվի 1/6 տէ 5 ֆայիզի օլուպ վէ իքի տէֆա չէքիլիր։

Պիրինճի Ն.օ. գազանտագ 200 պին, իքինճի 75 պին, սայիրէլի հաքէզա 40 պին։ 25 պին։ 10 պին։ 8 պին։ 5 պին վէ 500 գարպան գազանճագլար տրը։

ՎԻԷՆՆԱ ԲԻԵԱՆԳՕՕՈՒ

Ավսթրիա տէվլէթի ֆէնթիէսի թարանֆընան թէէմին օլունուպ, Վիէննատա պաբրանան բիեանքօլարընն կէրէք «Լօզ» վէ կէրէք «Բուսիա» թատրը օլունան պիլէթլէրանէն Տէր սատիսէթտէ Գալեամ ճուլար չարշըսընտա Գարամանլը օղլու սօղատ ընտա Ն.օ. 26 Պարտատեան Մըկրրտիչ ադանն տիւքքեանընտա ֆիրուխթ օլունուր։

Լէպու ալաֆրանկա տարիլ 1տէ Վիէննատա էքիլէճք օլան «Բրէտթի անչթալի» բիեանքօսա 1700 քիչի գազանճաղ օլուպ, իլք էքիլէն Ն.օ 200,000 վէ էն ուֆաղը 65 ֆիօրին գազանճաղ տրը։

Բուսիա ֆիյաթը 35 լուրաչ տուր սաղ ագչէ իլէ։

Մէրգումմ Մկրտիչ ադա տիւքքեանընտա սաթտրը պիլէթլէրի քէնտուսի վիէննատան տօղրուտան կէլմիրթմիշ օլմասընան, սօնրը տաթիրճըլարտան ֆարդ վէ թէէմին իմմէք իւզրէ քէնտի միւհրի մահսուս իլէ թէմէլիր իսէճէք տիր։

Պունդարտան գէլմատէ մուղիմմթ իսթիյէն զամանարդն տիւք ընանը մէզքիւրէ պույուրմանլէրի իչին խասէթէն իլան օլունուր։

Իհթիսասըն գարշընտա տէնիզ դրեբը ճանիսինտէ Ս. Մանուէլեան վէ Գ. Պէյլէրեան գումբանեասընընն եէնի ատմրշ օլաուզլարը մատգատա գարֆիգա, շէքէր, գահվէ, ճամ, Ամերիգան կազը վէ սայիրէ զայէթի ուճուզ ֆիատլէ սաթըլմագտա օլաուզա իլան գելընը։

Զարշուլի քէպիրտէ Գարագէնրոր պաշը նամ ճուատէտէ գավֆիֆբար ապրանտա, սարրաֆրն գարշընտա 184 նումէրօ իլէ մուրագամ թօհֆաճը տիւքքեանընտա, հէր ճինս թօհֆիյէ, վէ քէթէն կէօմլէկ, չօրապ, վէ սայիրկ, զէնէտ իչին եէնի մոտա շէմսիյէլէր, վէ սաղլգը վէճ իւգսէ, ֆէս վէ բիւսկիւլ էնտէա ճինսէն օլարագ, եանի թէրտէն վէ եաղմուրտան պօղուլմանաճաղը, վէ շատէա պօղուլուր վէ լէքէլէնիր իսէ, կէրիյէ ախպ իթմէք դավլայէ, նիհայէթ միւ թէրիմիզի խոշնուտ իսէճէք տէրէճէտ չալըշըգ ֆէսուէն եանտա մէմնուն իսէճէկիմիզ, վէ հէր ֆէս իչինտէ տիւքքեանը մէզքիրուն մարդասը պուլունաճաղը իլան օլունուր։

ԿՐՈՆԱՓՈՒՈՒԹԻՒՆԸ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՉԷ

Է Տ. Վքրանէս Սահակեան Էջմիածնէ

Ասի 59 երեսէ բաղկացեալ եւ Ալամեան տպարանը տպուած տետրակ մի է, որ կրօնափոխ թիւնը կը պաշտպանէ եւ եկեղեցական բարեկարգութիւնը օրինաւոր եւ կարեւոր կը հրատարակէ։

Բերա ժամանակն տէ Ֆիլօրի դէմ Ն. 187 թիւթիւնճի խանութը կը ծախուի։

Գին 3 ղուրուշ։

ՍՈՒՏ ԼՈՒՍԱՒՈՐՉԵԱՆՆ

Ո Ի

ԻՐ ՄՈԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ասիկա 66 երեսէ բաղկացեալ տետրակ մէ, զոր իրրեւ պատասխան ընդդէմ յայտարարութեան Լուսաւորչեան ընկերութեան, հեղինակած է արժ տէր Սահակ քահանայ տէր Սարգիսեան։

Գին երեք ղուրուշ կը ծախուի ամէն Հայ գրավաճառաց խանութները։

ՑՈՎՀԱՆՆԷ Տ'ԱՐԳ

Կ Ա Մ

ՕՐԼԷԱՆԻ ՕՐԻՈՐԴԸ

Վէպ-առեալ ազգերէն Շէլլէրի

թարգմանեալ

ԿԱՐԱՊԵՏ Կ. ԶԱՋԱՐՈՍԵԱՆ

Ասի 178 երեսէ բաղկացեալ ընտիր եւ կարդալու արժան ողերգութիւն մը է, գին 7 ղուրուշ։

Կը ծախուի ամէն գրավաճառաց խանութը, եւ Բերա Ս. Ի. վայի գրատունը մեծ փողոց թիւ 323։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հրատարակուելիք Պարբերական

ՎԻԳԹՈՐ ՀԻՒԿՕՅԻ

Թ Շ Ո Ի Ա. Ո Ն Ե Ր Ը.

Է Ի Մ Ի Զ Է Բ Ա Պ Ի Ը

Ցաղը հարարէ բանաստեղծ

Տպագրութիւն Տէտէեան Զմիւռնիա։

Բաժանորդագրութիւն հրատարակուելէ առաջ, կանխիկ 125 ղրշ։

Բաժանորդագրութիւն հրատարակելու սկսելէ ետքը, կանխիկ 150 ղրշ։

Բաժանորդագրութիւն ամբողջ գործը հրատարակուելէ ետքը 180 ղրշ։

Բաժանորդագրութեան տեղերն են Իզմիր, Տէտէեան տպագրատունը, Տէտէեանց վաճառատունը եւ Պ. Զիլինկիրեանին գրատունը։ Պոլիս, Տէտէեանց վաճառատունը Գումրու խան թիւ 11, եւ Մանզումէ օրագրին գրատունը։

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ
ԿԱՐԱՊԵՏ Ց. ՓԱՆՈՍԵԱՆ

ԼԷՎԱՆԹ ՀԷՐԱԼՏՐՆ ԹԱՊԻԱՆԷՄԻՆՑԷ
ՊԷՏ ՕՂԼՈՒՆՏԱ ՏՕՂՐՈՒ ԽՕԼՏԱ, ՖՕԹՕԿՐԱՖ ԱՊՏՈՒԼԷԱՆ
ԳԻՐԱՏԷՐԼԷՐ ԴԱՐՁԻՍԸՆՏԱ ՆԻՄԻՐՕ 467։